

LAPS QUEST

b:b

Եկա Գերցին ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԻՒՆԸ

Այս տարուանս մէջ մարող նշանաւոր ա-
նուններէն մէկն ալ Լորո Պայրն անուանի
անզդիացի բանաստեղծին ամուսնոյն անունն
է, որ անցեալ մայիսի մէջ վախճանեցաւ վաթ-
սուն եւ վեց տարեկան։ Ծնած էր 1794-ին,
մէկ հատիկ դուռար սըր Միլպէնք Նոէլ իշ-
խանաւորին։ 1815-ին ամուսնացաւ Լորո
Պայրնի հետ, եւ աղջիկ մը ունեցաւ, որ յետոյ
Լը վլէյսի կոմունի եղաւ ու մօրմէն առաջ
վախճանեցաւ 1852-ին։

Այս այն անուանի Ատան է որոյ անունը շատ անգամ կյիշէ. իւր մեծանուն հայրը քերթուածոցը մէջ, եւ զոր նեռաւոր երկիրներ ճամբորդութիւն ըրած ժամանակներն ալ չէր կարող մտքէն հանել:

Լորտ Պայրն արդէն Չայլս Հարուժի պահղղխ-
տորին, Կեւուր ու Առնակոյսն Ապիտոսի ըսուած
բանաստեղծութիւնները հրատարակած ու իբ-
րեւ քերթող մեծ անուն ստացած էր, եւ ըս-
կրսեր էր երեսփոխանաց խորհրդարանին մեջ
ալ ճանչցուիլ իբրեւ ատենախօս, երբ դիպուա-
ծով մը ճանչցաւ Միլպէնք օրիորդը եւ հետն ա-
մուսնացաւ: Եռտով զղցացաւ Պայրն, ու վրան
տարի մը չանցած՝ իրարմէ քաֆնուեցան դա-
տաստանաւ: Պայրն շատ ցաւեցաւ այս բա-
նիս, աւելի անոր համար որ իւր միամօր
դուստրն ալ ձեռքէն առնուեցաւ:

Այնուհետեւ յուսահատած՝ իւր անսանձ
կրից ձեռքը ձգեց ինքզիթը: Այն աղմկալից
կեանքն աւ չկարենալով սրտին ցաւը մոռ-
ցընել տալ, որոշեց հեռանալ այն տեղերէն՝
որ իւր միտքը կըերէին իւր առտօնին թշուա-
ռութիւնը. 1816-ին ամառը Զուիցերին մէջ

Ժընէլի լճին քովն անցուց. ուր Սթայէլ անու-
նով մատենազիր տիկնոջ հետ ընտանեցաւ,
որ եւ իզուր աշխատեցաւ երկու ամուսիննե-
րըն իբարու հետ նորէն միացրենելու: Անկից
անցաւ Պայրն յիտայիա, շարունակերով Զայլա-
Հարուտն, ու հետզինետէ գրելով Աղբերը, Ման-
գրէս, Պեփոյ, Մագկիլիա, Մարին Ֆալիկրոյ ու
Տօն-Խուռան մէկ մէկ անուանի քերթուածներք:

Վենետիկ եղած ժամանակը՝ ամէց տեսակ զուարձութենէ յափրած՝ նոր տեսակ զուարձութիւն մը կփնտռէր, զոր եւ գտաւ հայերէն լեզուին ուսմանը մէջ: «Զուարձանալու համար, «կրսէ, կսովորիմ Հայոց լեզուն: Կտեսնեմ որ «մտքիս համար դժուարին բան մը պէտք է որ «քիչ մը կտորուի. եւ որովհետեւ իբրեւ զուարձութիւն ասկէ աւելի դժուարինը չէր կրնար «լինել՝ ընտրեցի ինքզինքս ասոր տալով «չարչարել» (*):

Խոալիոյ վրայ զմայլած՝ շատ կցաւէք Պայրն
տեսնելով Խոալացւոց գերութիւնը։ Ենքն ալ
միացաւ ազատասիրաց հետ Խոալիան ազա-
տելու։ Բայց 1819-ին բանը դուրս ելլելով,
երբ ազատասիրաց գաղտնի ընկերութիւնը—որ
Մարդունարի կրտսելին—բանտերու ու սուրերու
դատապարտեցաւ, Պայրն ելաւ Խոալիայէն ու
աչքն ու սիրտը շտկեց Յունաստանի վերայ որ
իւր ազատութեանը համար ոգի իրուն կազ-

(*) • By way of divertissement, I am studying daily the Armenian language. I found that my mind wanted something craggy to break upon; and this as the most difficult thing I could discover her for an amusement I have chosen, to torture me into attention *. (L. BYRON to M-r Moore).

տերազմէք: Հասաւ հոն Պայրը ու այնունեաւ
իւր բոլոր հարատութիւնը, անունն ու կեանքն
ալ անոր նուիրեց: Ափանս խեղճ քերթողին
որ իւր սիրելի Յունաստանին ազատութեան
օրը չտեսաւ: 1824-ին ապրիլի 19-ին աշուր-
ները փակեց՝ յուսով ողջունելով Յունաց ա-

զատութիւնը, հայրենիքն ու բնտանիքը:

Բայց մեռնելէն երեք ամիս առաջ, օր մը Մխոտլոննի ամրոցին մէջ քաշուած՝ միտքն եկաւ օր նոյն օրը իւր հասակին երեսներորդ եօթներորդ տարին կմտնէր. քնարն առաւ ու հետեւեալ սրտառուչ վերջին նուազը երգեց:

ԱՅՆՈՒՄ ԱԿԱԾԵՐ

Հայոց առաջնահարաբեկ առաջնորդ է ՏԵՐԵՄՆԵՐՈՒԹ գլ

Ժամ՝ մի եւս այլ տրոպիէ սիրտս անձկայրեաց, Յորժամոչ եւս արդ շարժէ զայլ իսըրաից. Բարդ եթէ ոչ եւս խողովն սիրեզալ.

ՈՀ ԽԱ ՍԻՐԵԳԻՒ:

Աւուրք կենաց իմ արդ գեղին են տերեւ,
Ծալկունք եւ խայր սիրոյ անկեալ հստեցին.
Որդն եւ ուտիծ ցաւք որ հասեալ կան զինեւ

Լոկ են ինձ բաժին:

Հուր որ յիմումըս ճարակի ասա իծոց,
Կայ միայնակ հրացայտ կըզգւոյ խպատիեր.
Ոչ մի վառի ջահ ինորուն անգ իբոց—
Կառակ մաշասունէա:

Բարեկամություն

Աչ եւս յուռոյ, ոչ նախանձու վարանց,
Ոչ երկիւզի, ոչ վեհ մատինը կարեաց,
Բաւեմ սիրոյն գոլ բաժանորդ հեշտանաց

Բայց կը բեւ ուղղված:

Սակայն ոչ աստ, եւ ոչ այսպէս անկ արգեօք
է խորհըլրդոցդ այդ զի զոգիս իմ՝յուղեն.
Ուր փառք ծածկեն ըգգէլցաղին դադարօք
Կամ՝ պլսակ ածեն:

ԱՐԴՅՈՒՆ ԱՌԱՋՎԱՅԻ ԱՎԱՐԱՐ ԱՆՁՐԱԺԱՄ

Սուսեր եւ դրօշք եւ առպարէզք իծաւալ,
Փառք, Ելլագա, կան շուրջ իվնին յառեալյիս,
Քաղաքացին որ դայր յասպար իւր բարձեալ
Զէր ահաս քան դիս:

Զարթիր, զարթիր, ոչ ելլադա, նա լուրջ կայ,
Զարթիր անձն իմ տես յոր առ քեզ նախ նական
Արիւն կենաց ընդ երակունադ ընթանաց:

Հայր ըղկարիսն այն:

Հար առաթուր մի եւըս գոլ կենդանի,
Որ անարժանք են մարդկութեան. եւ մի փոյթ
Գեղեցկութեան քեզ լինցին աղուենի
Ժըպիտ կամ զայրոյթ :

Թէ մանկութեան ցաւենք քեզ տիքը՝ չիմշկեցցես.
Մեծահանդէս մահու գաւառ է աստէն.
Օ՞ն, ել խաղա իգաշան եւ անդ հասուսցես
Բաշունչդ արտօրէն:

Խընդրեա անդէն, ուր խոյզ սակաւ է քանդիւտ
Ըզճահագոյն զինուորական քեզ տապան,
Հայեաց ըզքեւ, եւ զքոյդ ընտրեալ խորափիսո
Կալ անդ հանդրբւան:

